



ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՅԻՈՅ

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԶԱՅՆԱԳՐՈՒԹԵԱՄԲ - ՊԱՏՐԱՍՏԵՅ Հ. ՂԵՒՈՆԴ ՎՐԴ. ՏԱՅԵԱՆ

ՀԱՏՈՐ Դ.

ՂԱԶԱՐՈՒ ՅԱՐՈՒԹԵՆԷՆ-ԶԱՏԻԿ

Մեծադիր, էջ 414

ՀԱՏՈՐ Ե.

ԶԱՏԻԿԷՆ - ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Մեծադիր, էջ 558

ԸՆԴ ՄԱՄԼՈՎ

ՀԱՏՈՐ Բ.

Կը պարունակէ Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօներու շարականները, հանդերձ ուրօրէիւք, որոնց կը յաջորդեն Ս. Աստուածածնի Ծննդեան եւ Աւետման, Յովակիմայ եւ Աննայի, Տեառնընդառաջի, Աւագ տօներու եւ ուրիշ սուրբերու շարականներ (առաքելոց, Բագաւորաց, Ս. Անտոնի, Յովնանու մարգարէի, Ս. Սարգսի) մինչեւ Բուն Բարեկենդան :

Արդէն իսկ լոյս տեսած են առաջին պրակները .

ՊՐԱԿ Ա. — Աստուածածնի ծնունդ, Աւետում, Յովակիմ եւ Աննա :
Մեծադիր էջ 74, գին Զուից. ֆր. 15 :

ՊՐԱԿ Բ. — Ճրագալոյց Ծննդեան եւ Աստուածայայտնութեան, ուրօրէիւք :
Մեծադիր, էջ 124, գին Զուից. ֆր. 25 :

Դիմել ուղղակի հեղինակին .

P. Léonce Dayan - VENICE (Italie)

ՏԱՐԵԿԱՆ ԲԱԺՆԵԳԻՆ

Իտալիայ համար . . . 3000 Լիր
Արտասահմանի համար . . . 6 Դոլար
Մէկ թիւը՝ 250 լիր - 0,50 Դոլար

PRIX DE L'ABONNEMENT ANNUEL

Pour l'Italie . . . 3000 Lires
Pour l'Etranger . . . 6 Dollars
Le Numéro: 250 Lires - 0,50 Dollars

Հ. ՄԵՍՐՈՊ ԺԱՆԱՇԵԱՆ/

ԾԱՂԿԱՔԱՂ
ԱՐԳԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՅՔԻ ՀԱՄԱՐ

ՀԱՏՈՐ Ա.

ԷՁ 550

Հ. ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆԻ

Հայրենի արեւին տակ

թիւ 1

ԱՐԳԻՆԱՅԻ ԶԱՆԳԱՆՆԵՐԸ

թիւ 2

ԱՆԻԷՆ ՔԱՐ ՄԸ ԲԵՐ

Հ. ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆԻ

ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ե. ՏԱՐԻ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ. ԲԱՐԵՓՈՒՈՒԱԾ

Քրիստոնէութեան մուտքէն մինչեւ
Կիլիկիան թաղաւորութեան վախճանը:

Prof. Fr. Feydit

CAHIERS

DE LITTÉRATURE ARMÉNIENNE

N. III

L'ÉPOPÉE POPULAIRE ARMÉNIENNE

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ - ՎԵՆԵՏԻԿ

~ ԱՐԱԳ ԵՒ ԱՆԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ — ՄԱՏՁԵԼԻ ԳԻՆԵՐ ~

Տպարանս կը ստանձնէ ամէն տեսակ հրատարակութիւն Հայ եւ Եւրոպական լեզուներով, ինչպէս նաեւ Վաճառականական թուղթեր, Նաժակի թուղթ, Պահարան, Քարտեր՝ զոճնառիպ եւ պարզ, Այցե-տոմսեր, Պիտակներ եւ այլն, եւ այլն: Առանց վարանելու դիմեցէ՛ք:

IMPRIMERIE ARMÉNIENNE

St. Lazare — VENISE — (Italie)